

ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա.
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ

17) Ս. Գիրքի մի քանի հատուածներուն մեջ կը խօսուի «Յիսուս Քրիստոս»-ի անունով մկրտութեան մասին, ինչպէ՞ս հասկալ անոնք:

Իսկապէս, Գործք Առաքելոցի 2/38, 8/16, 10/48, 19/5 եւ 22/16 համարներուն մէջ կը խօսուի Յիսուս Քրիստոսի անունով մկրտութեան մասին: Եկեղեցւոյ հայրերու կարծիքով՝ այս արտայայտութիւնը ամենեւին ալ չի մերժեր Ս. Երրորդութեան անունով մկրտուելու պատուէրը, այլ՝ յստակօրէն զանազանութիւն կը դրուի Յովհաննէսի մկրտութեան եւ Յիսուսի անունով մկրտուած մկրտութիւններու միջեւ: Ալեքսանդրիայի պատրիարք Ելոզիանոսը (6-7 դ.) կ'ըսէ. «Յիսուս Քրիստոսով մկրտուիլ կը նշանակէ մկրտուիլ Յիսուս Քրիստոսի պատուիրանով եւ աւանդութեամբ, այսինքն՝ հօրմով, որդիով եւ Ս. Հոգիով»:

Իսկ Բարսեղ Կեսարացին «Ս. Հոգիի մասին» աշխատութեան 12-րդ գլուխին մէջ կ'ըսէ. «Ուեւէ մէկուն թող չչփոթեցնէ այն, որ առաքեալը յիշատակելով մկրտութեան մասին, յաճախ կը լուէ հօր եւ Ս. Հոգիի անունի մասին եւ ոչ ոք պէտք չէ եղրակացնէ, որ անուններ տալ պէտք չէ պահել»: Հսուած է. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցաք, Քրիստոսով զգեստաւորուեցաք» (Գաղ. 3/27) եւ նաև «Մենք բոլորս, որ մկրտուեցանք Յիսուս Քրիստոսով, Անոր մահով է, որ մկրտուեցանք» (Հռոմ. 6/3):

**ԱՂԱՆԴԱՌԱԿԱՆ
ՇԱՐԺՈՒՄՆԵՐ**

**ԲԱՍԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ
12. ԿՐՈՆԱԿԱՆ ՏՕՆԵՐ**

Եկեղեցիներէն ներս նշուող տօնական օրերուն (նաեւ ազգային տօներուն) համար կ'ըսեն, թէ Աստուած կամ Աստուածաշունչը չէ՝ հրահանգած զանոնք եւ թէ՝ Ծնունդը կամ Զատիկը հեթանոսական են եւ ո՛չ քրիստոնէական:

Աստուածաշունչը ճանչցող անձը միա՛յն կը ծիծաղի այս արտայայտութեանց վրայ, որովհետեւ Աստուած ինքն է տօները հրահանգողը (Ելք. 23.14-17: Ղեւտ. 23-րդ գլուխ: Թուոց 29-30 գլուխները, եւլն.), որպէսզի անոնք Տէրը պաշտելու յատուկ առիթ դառնան, իր ժողովուրդին համար ուրախութեան առիթներ ըլլան եւ ծառայեն նաեւ ապազայ փրկութեան եւ հանդերձեալ կեանքի պատկերը դրոշմելու հաւատացեալներու միտքերուն մէջ:

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ բերքը ամեն Կիրակի կը քածնուի մեր ժողովուրդին, եկեղեցիներու բանկալին մօտ: Նաև՝ Facebook-ի վրայ փնտուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդամագրուելու համար:

ՀԱՍՑԵ.

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԺԱ. ՏԱՐԻ

ԲՈՒ ԽՈՍՔ ԻՄ ՈՅԵՐՈՒՄ ՏՐԱԳ Է ՈՒ ԽՄ ԾԱՌՈՒԵՐՈՒՄ ԼՈՅ
(Ս. 119.105)

ԿԻՐԱԿԻ, 30 ՍԵՊԵՍԵՐ 2018

ԹԻՒ 39

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առ. 3.18-26 Ես. 65.22-25: Գդ. 6.14-18

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ ԸՍ ՄԱՏՁԵՈՒԻ 24.30-36

ՏՕՆ ՎԱՐԱԳԱՅ ՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ

Սպա մարդու Որդիին նշանը պիտի երեւի երկինքի մէջ եւ աշխարհի բոլոր ժողովուրդները պիտի ողբան, երբ տեսնեն մարդու Որդին, որ կու գայ երկինքի ամպերուն վրայ բազմած զօրութեամբ եւ մեծ փառքով: Երբ մեծաձայն փողը հնչէ, ան իր հրեշտակները պիտի դրկէ, որպէսզի հաւաքեն իր ընտրեալները աշխարհի չորս կողմերէն, երկինքի մէկ ծայրէն մինչեւ միւսը: Թզենին թող ձեզի օրինակ ըլլայ: Երբ տեսնէք, որ անոր նիւերը կը կակուղնան եւ տերեւ կ'արձակեն, գիտէք թէ ամառը մօտ է: Նոյնպէս ալ, երբ բոլոր ըսածներս կատարուին, գիտցէ՞ք թէ մարդու Որդիին գալուստը մօտ է: Վստահ եղէ՞ք, որ այս սերունդը չանցած՝ ատնիք բոլորը պիտի պատահին: Նոյնիսկ եթէ երկինքն ու երկիրը անհետանան, խօսքերս պիտի չանհետանան:

Սակայն ո՛չ ոք գիտէ, թէ ե՞րբ ՊԻՏԻ գայ այդ օրը կամ ժամը. ո՛չ երկինքի հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, բայց միայն՝ Հայրը:

**Ո՛Չ ՈՔ ԳԻՏԵ, ԹԷ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ԳԱՅ ԱՅԴ ՕՐԸ ԿԱՅՄ. Ո՛Չ ԵՐԿԻՆՔԻ
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ, Ո՛Չ ԻՍԿ ՈՐԴԻՆ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ՝ ՀԱՅՐԸ**

Մեզմէ կը պահանջուի սիրելի հաւատացեալ ընթերցող արժուն եւ պատրաստ ըլլալ ինչպէս Յիսուս կ'ըսէ: Արթուն եւ պատրաստ ըլլալ հոգիով, աղօթքի ճամբով: Ամէնօրեայ աղօթքը կարեւոր անհրաժեշտութիւն եւ հոգեւոր մնունդ է: Ինչպէս մեր մարմինը նիւթական մնունդի կարիքը ունի, նոյնպէս մեր հոգին հոգեւոր մնունդի՝ հացի կարիքը ունի: Ամէնօրեայ աղօթքն է այդ հոգեւոր հացը, որուն միջոցաւ մեր հաւատքը կը գորանայ եւ այն ատեն մենք արժուն եւ պատրաստ պիտի ույանք դիմաւորելու Տէրո:

ՎԱՐԱԳԱՅ ՍՈՒՐԲ ԽԱՉ

Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին խաչը փառաւորելու նույնուած չորս տօներ ունի՝ Խաչի Երեւում, Խաչվերաց, Վարագայ Խաչ եւ Խաչի գիւտ կամ Գիւտ խաչ:

Այս տօներէն Երեքը կը տօնեն նաեւ միւս Եկեղեցիները, սակայն Վարագայ խաչին տօնակատարութիւնը միայն Առաքելական Եկեղեցին է, որ կ'ընէ, եւ հաստատուած է 653 թուին, Երբ Թողիկ եւ Հովել ճգնաւորները Աստուծոյ ողորմութեամբ Վարագայ յերան վրայ գտան Քրիստոսի խաչափայտին մասունքը:

Պատմութիւնը

Հստ Եկեղեցւոյ աւանդութեան սուրբ Հոփիսիմեանց կոյսերը Դիոկղետիանոս (243-31) կայսեր կողմէ կը հայածուին կու գան Հայաստան եւ կ'ապաստանին Վարագայ յերան լանջին: Սուրբ Հոփիսիմէ իր վիզին կը կրէր Քրիստոսի խաչափայտէն մասունք մը, որ ստացած էր ժառանգաբար Կյափտիս կայսեր տիկնո՞յ Պատրոնիկէ թագուհիին կողմէ:

Հայաստանի մէջ Հոփիսիմեանց Կոյսերը հալածանքի կ'ենթարկուին եւ այդ պատճառով ալ Սուրբ Հոփիսիմէն իր խաչը կը պահէ Վարագայ յերան մէկ քառային մէջ: Հայաստանի մէջ միշտ զիտէին թէ այդ խաչը պահուած է Վարագայ յերան վրայ, բայց չին գիտեր թէ ուր:

653 թուին այդ յերան վրայ իրենց ճգնութիւնը կ'ընեն Թողիկ ճգնաւորը եւ իր աշակերտը՝ Հովել: օրն ի բուն կ'աղօթէին խնդրելով Աստուծմէ որ ձեւով մը իրենց յայտնէ Խաչին վայրը: Հայր Աստուած, որ միշտ կ'ուզէ զինք հաւատացողներուն խնդրանքները իրականացնել, օր մը լոյսի տեսիլով 12 սիւներու մէջտեղէն վեր կ'անջատուի Սուրբ Նշանը՝ խաչը եւ կու գայ դէպի սուրբ Խորանը, ուր կ'աղօթէին երկու ճգնաւորները. նոյն ատեն կը լսուի ձայն մը որ կ'ըսէ «Քրիստոս հաճեցաւ ընակիլ Սուրբ Խաչին մէջ, ի պահանութիւն եւ փրկութիւն հայոց աշխարհին»:

Լուսեղէն սիւները 12 օրեր շարունակ կ'երեւին Վարագայ յերան Գալիխա կոչուող գագաթին վրայ, այնպէս մը որ ամէն մարդ կրնար տեսնել գանոնք:

Ներսէս հայրապետը սուրբ Խաչի Երեւումը տօն կը հոչակէ, 12 լուսեղէն սիւներու Երեւած տեղը Եկեղեցի կը շինէ, եւ ուր որ իջած էր սուրբ Խաչը կը մեծցնէ եւ աւելի փառաւոր կը կառուցէ: Այս առիթով կը գրուի նաեւ «Նշանաւ ամենայալթ խաչիւղ քով Քրիստոս» շարականը եւ մինչեւ Վարագայ սուրբ Խաչի տօնը կը սահմանուի 5 օրեայ շարաթապահէ, որ ժողովրդական լեզուով կը կոչուի «Վանեցիների»:

Վարագայ յերան գագաթին եւ ստորոտին կը հիմնուին Վերին եւ Ներքին Եկեղեցիները, որոնցմէ աւելի ծանօթ է Ներքին Վարագավանքը, ուր ալ կը պահէւր խաչափայտի մասունքը մինչեւ 1021: Երբ Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի թագաւորութիւնը կը յանձնէ Բիւզանդիոնի կը տեղափոխուի Սերաստիա եւ իր հետ կը տանի նաեւ սուրբ Նշանը, սակայն քիչ ետք 1026-ին սուրբ Նշանը կը վերադարձուի Ներքին Վարագավանք: 11-րդ դարուն, Աշոտ Դ. Բագրատունին սուրբ Նշանին համար շինել կու տայ ոսկեայ տուփ մը եւ 1237-ին կը տեղափոխուի նոր Վարագավանք: Ասկէ ետք 1651-ին կը տարուի Խոչար, 1655-ին կը դրուի Վանի սուրբ Տիրամայր Եկեղեցւոյ մէջ, որուն պատճառաւ ալ Եկեղեցին կը վերանուանուի Սուրբ Նշան անունով: Մաղաքիա Օրմանեան պատրիարքը (1841-1918) իր «Ծիսական բառարան»-ին մէջ կը վկայէ, որ իր օրով սուրբ Խաչը տակաւին կը մնար Վանի Սուրբ Նշան Եկեղեցւոյ մէջ, սակայն մեծ եղեռնէն ետք անոր գտնուած վայրը անյայտ է:

Սուրբ Խաչին կը վերագրուի բազմաթիւ հրաշքներ, մանաւանդ Եղեսիոյ համաճարակի ժամանակ, Երբ Վարագայ Սուրբ Խաչի գորութեամբ կանգ առած է համաճարակը:

Ագաթանգեղոսի վկայութեամբ, հայոց Երկնակամարին վրայ լուսեղէն սուրբ Խաչը Երեւած է նաեւ սուրբ Գրիգոր Լուսաւորիչի, ինչպէս նաեւ սուրբ Մեսրոպ Մաշտոցի յուղարկաւորութեան ժամանակ Վաղարշապատէն մինչեւ Օշական, ըստ Մովսէս Խորենացիի վկայութեան:

Վարագայ Սուրբ Խաչը կը տօնուի Խաչվերացէն 15 օր ետք, այսինքն Սեպտեմբեր 25-էն մինչեւ Հոկտեմբեր 1-ի գուգաղիպող Կիրակի օրը:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ

ՃԵՄԱՐԻՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

...Մանուկները առնելով իր զիրկը, ձեռք դրա վաճառ անոնց վրայ եւ օրինեց զանոնք:

Նախանձեցէ՛ք, մայրե՛ր, Սամուելի մօր եւ տեսէ՛ք թէ ի՞նչ ըրաւ ան. անմիջապէս իր զաւակը Տաճար տարաւ եւ Աստուծոյ յանձնեց (տես Ա. Թագ. Ա. 24-28, թ.11):

Զեզմէ ո՞վ չ'ուզեր իր զաւակին հետ Սամուելի մօր նման ըլլալ, բան ամբողջ աշխարհի բագաւոր: Կ'առարկես, թէ ինչպէս կարելի է այդպէս ըլլալ: Անկարելի կը բուի անոր համար, որ դուն չես ուզեր զաւակի տալ Անոր, որ կրնայ զայն նոյնպէս պատրաստել: Եւ ո՞վ է Ան, եթէ ոչ ինք Աստուած, որուն յանձնեց Սամուելի մայրը իր զաւակը: Հեղին իսկ չկրցաւ իր զաւակները բարի նամրուն մէջ մեծցնել (Անդ. թ.12), մինչեւ կնոջ հաւատու կրցաւ ամէն ինչ ընել: Հետեւարար, մեր զաւակներու ինամբին համար ամէն բանէ աւելի առաջնահերթ համարենք Տիրոջ խրատով եւ իմաստութեամբ դաստիարակութիւնը:

Զեր զաւակին նշամարիտ շահը կը պահնէ, որ ան դրամ շահելու արուեստէն աւելի ինչքեր արհամարհելու արուեստը սորվիլ: Հետամուտ մի՛ ըլլար, թէ ան ի՞նչպէս կրնայ երկրակեաց ըլլալ, այլ՝ թէ ի՞նչպէս կրնայ անվախնան կեանքին արժանի ըլլալ եւ բարիք գործել: Ասով ան ամէնքնէն կը գովուի. բանի կարելի չէ որ այնպիսին խախուկ մնայ:

Զեր զաւակները Աստուծոյ երկիւղով կրթեցէ՛ք, որպէսզի Աստուծմէ վարձատրուի, ինչպէս կը գրէ Պողոս, թէ «Կինը պիտի ապրի իր որդեսնութեամբ» (Հմմտ. Ա. Տիմ. թ.15), այսինքն երբ իրենց զաւակները Աստուծոյ երկիւղով եւ հաւատու մեծցնեն, Աստուծմէ կը վարձատրուին:

Յորդորակներ Բ. Ա.

ՀՈԳԵԽՈՐ ԽՈՐՀՐԱՏԱՏՈՒ

ՍՈՐՎԻՆՔ ՆԱՅԻԼ ՅԻՍՈՒՍԻՆ

Սյնէան ատեն երբ մեր ուշադրութիւնը կեդրոնացուցած ենք մեր անձարուն վրայ, չենք կրնար հեազանդիլ Պողոս առաքեալի խօսքին եւ Այիլ մեր հաւատութիւն հիմնադիրին՝ Յիսուսի (Եբր. 12.2): Երբ կը փնտուենք արոններ որպէսզի իշխնեն ուրիշներուն վրայ, Յիսուս երբեք չի կրնար բազմիլ մեր կեանքի արոնին վրայ իշխանաբար: Իր ես-ը չուրացողը չի կրնար Յիսուսը ընդունիլ: Սիրելի՛ բարեկամ, ամէն մարդու մօս մենք կը գտնենք «տեղ մը հասնելու» փափաքը: Ասոր մէջ սխալ բան չկայ: Բայց յիշենք հիմնական մէկ իրողութիւն, այն՝ որ մեր կեանքին նպատական կը տեղաւար իշխանի կը անուան կը անանձին կը անանձին է, այդ Անձին հետ նոյնանան է, եւ այդ անձը Յիսուս Քրիստոս ի՛նքն է:

ԱՌԱՎ 15

Արտի ուրախութիւնը մարդուս դէմքին վրայ կը ծաղկի, մինչ տրտութեամբ համակուած մարդը բախծու կը շրջիւ:

Ուղղամիտ մարդը իմաստութեան հետամուտ է, իսկ անուղղան՝ չարագործութեան:

Նենազամիտներուն նայուածքը ամէն ժամ սեւնուած է չարիքին, մինչ բարիքներուն նայուածքը ամէն ժամ հանդարտութեան մէջ է:

Նախընտրելի է համեստ վիճակ մը ունենալ Տիրոջ երկիւղով, քան թէ ունի հարատութեան առանց Տիրոջ երկիւղին:

Նախնտրելի է բանջարեկնուվ խնոյքի սեղանը, երբ սիրով է եւ գոհունակութեամբ, քան պարարտ արջանի միսը՝ թշնամութեամբ:

Բարկացոտ մարդը կոիւ կը ստեղծէ, մինչ համբերատարը գալիք խոռվութիւնը կը մեղմացնէ: Համբերատար մարդը վէճերը կը մարէ, մինչ ամբարիշը արջանի կը հրահրէ: